

ՊԱՏՄՎԱՆ

#### **ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՒ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ**

Դարեւը կ'անցնին բայց Վարդանը Քաջ  
բայց Վարդանը Սուրբ. կ'երթայ միշտ առաջ  
Վահան Թէլէիսան

Հերոսներ՝ իտէալներ կը  
խորհրդանշեն եւ չեն մենքը: Այս  
ժաղովուրդը, որուն կեսանքը սրտի գործ  
եղած է՝ մտի գործ ըլլալէ առաջ. իր  
հազարամեայ գյուրիեան ընթացին միշտ  
ալ ծնունդ տուած է մեծ սիրտով  
գերմարդերու՝ եերոսներ եւ սուրբեր,  
որոնք, իրենց անձին եւ գործին մէջ  
արտայայտած են ցեղին ողին, իտէալները  
եւ երազները, եւ որոնց շուրջ օղակ առ  
օղակ հիւսուած է մեր արիւնոս այլ  
սակայն եերոսական պատմութեան  
ունեցուան:

Ամէն տարի, իրենց օրին,  
խանդաղատանելով կ'ոգելիչենի յիշատակը  
Վարդանանց եւ Ղեւոնդեանց մեր  
անմահներուն, վերապրելու համար իրենց  
գերազոյն նույիրումին մեծ պահը եւ  
վերքերելու իմաստը ու արժէքը անոնց  
սիրագործութեան:

Աւարայրի դիւցազնամարտը  
վեհիմաստ այն խորհուրդն է մեր  
պատմութեան որ դարերու խորքէն  
մշտավառ փարոսի մը նման իր լոյսիրը  
կ'արձակէ, եւ որ, վեր ժամանակի  
կաշկանդումներէն՝ կը բայէ միշտ այս  
ժողովուրդին ներկային հետ, անոր  
ապագային վրայ իր բարերար ներգոր-  
ծութիւնը սփոնելու համար:

Վարդանանց հերոսամարտը. իր էլոյքին մէջ, գոյապայքարն էր ազատատենչ, խաղաղասկր եւ շինարար ժողովուրիդի մը՝ ի խնդիր իր պապենական հողին վրայ ծագող բարի եւ ամոյշ արելին: Պայքարն էր ամիկա վասն նղճի եւ մտիչ ազատութեան, պայքարը՝ հոգեկան ու իմացական լոյսին ծարաւի

ծողովուրդի մը, իրեն պարտադրուած  
հոգեւոր խաւարին դէմ, եւ՝ յաղթանակն  
էր ան հոգիի եւ մտին թագաւորութեան,  
յաղթանակը գաղափարապաշտ կեսնի:  
Երցանկայիշատակ մեր  
Ախահայրերը, Քրիստոսէ դարեր առաջ  
ապրեցան իրենց ճակտին զիրով եւ  
քրտինով, հողէն բարիի եւ քարէն  
գեղցկութիւն հանելով: Օրինեալ էր  
քերեւ եւ հեզասահ անոնց կեանըը  
Ուսկեծին Անահիտի Մայրաստուածեան  
իմաստութեան եւ բարութեան հովանին  
ներեւ: Աղուոր հոգիներ էին եւ տարօքէն  
բարի՝ մեր Ախահիները մեր բնաշխարհին  
պէս, եւ վեհ եւ ամուր մեր լեներուն  
նման, մաքուր եւ հեզ՝ այդ լեներուն  
կատարներուն գիւնին պէս եւ ազատ՝  
մեր գետերուն յորդահոսան վազգին  
նման ու արգաւանդ մեր հայրենի  
դաշտերուն պէս:

Ապրեցան ու ստեղծեցին անոնք  
եւ աւելի ժամ տասներկու դար երգեցին  
եւ կերտեցին հերանոս հոգեխոռով  
գեղջկուրդիւններ: Զպակսցան մուայլ  
օրեր իրենց կեանիին մ'էշ երը գեցին  
իրենց ծաղկած դաշտերն ու չէշ աւանենքը  
եւ ապաստանցան յիռներու անառիկ  
կողերուն եւ յետոյ, սպառած՝ բշնամիջին  
նահանջող հետմերուն վրայէն իշամ  
վար վերասին շէնցնելու, վերստին  
ծաղկեցնելու, ստեղծելու եւ ստեղծագոր-  
ծելու:

Ու երկար դարեր ապրեցան մեր  
երջանկայիշտառ նախահայրերը, երրենն  
ուրախ, երրեմն սիխոր՝ մտերմութեանը  
մէջ վիշտապահաղ Վահագնին, Անահիտին,  
Աստիիկին, Սոսիաց անտառի ծառերուն

սօսափին, արեւին, լուսնին, կայծակին եւ ամպրոպին, այլ սակայն, ըդհանելովը քնութեան ուժերէն գերիշեր ճշմարտութեան մը լոյսին: Եւ այդ լոյսը, վերջապէս, Յիսուսնի հոսեցաւ ու յորդեցաւ այս ժողովորդին հոգեղաշտին մէք: Քրիստոնէութիւնը, արժանաւրապէս եղաւ իր դարաւոր սպասումին հոգեկան անփոխարինելի վարձատրութիւնը, սփոփանելը եւ արքեցումը: Հայ ժողովորդը անբակտեր սիրով մը փարեցաւ անոր եւ զայն դարձուց իր իսկ հոգին ամէնէն հարագաւ արտայայտութիւնը:

450ին Արտաշատի Ազգային եկեղեցական ժողովը, Յովսէտի կարողիկոսի Յախագահութեան տակ, հաստատեց եւ կենց այլ անխախտելի փարումը, «Յայսմ հաւատոյ զմեզ ո՞չ ո՛ք կարէ խախտել, ո՞չ երեշտակէ եւ ո՞չ մարդիկ, ո՞չ սուր եւ ո՞չ հուր, ո՞չ ամենայն զինչ եւ են դառն հարուածք»: Կայ ուրիշ ժողովուրդ մը Քրիստոնեայ աշխարհին մէջ որուն համար, կրօնիը կեանք ու կեանքը կրօնն եղած ըլլայ փոխադարձարար ա'յն համեմատութեամբ, որ ատիկա ապրուած իրականութիւն մըն է հայութեան համար: Այսինքն, կայ աշխարհի վրայ ժողովուրդ մը որ Քրիստոնէական սկզբունքները կեանքի կոյած, ապրումի վերածած, աննցընկ սնած եւ աննցմէտ առաջնորդուած ըլլայ եւ իր կեանքը աննց իրագործումին պակումին նուիրագործածըլլայ՝ որքան այս ժողովուրդը: Վկայ՝ Հայստանեայց Առաքելական Ուղղափառ մեր Սուրբ Եկեղեցին՝ իր անկեղծութեամբ, պարզութեամբ, լայնամտութեամբ, արիութեամբ եւ անհուն գորովաննով, Քրիստոնեայ Եկեղեցիներու ամէնէն Քրիստոնեան: Քրիստոնէութեան սիրոյ Աւետարանը եւ համամարդկային համեղրայրութեան

ժաղցը հրաւէրը ներգրաւեց տառապած եւ տառապանքէն իմաստնացած եւ հոգիով զեղեցկացած այս ժողովուրդը: Քրիստոնէութիւնը նոր կենաւնակութիւն, նոր աւիւն ներարկեց եւ ստեղծագործական խանդ ներշնչեց հայութեան: Մեր մէշ, մեր Քրիստոնէացման առաջին դարուն, մենք ունեցանք մեր Գիրը, ինչ որ տասմերկու դարերուն հերանոսական մեր մշակոյրը չէր տուած մեզի: Տենակին կրօնական հզօր զգացումի մը բեղուն արգասին է մեր Ուկեղարեան Արրազան Մշակոյրը, առանց որուն, մենքի վերջոյ պիտի դատապարտուէինք յոյն, պարսիկ կամ ասորի գառնալու: Քրիստոնէութիւնը զօրացուց, շշչտեց մեր ազգային զիտակցութիւնը և իմբնուրոյնութիւնը եւ մեր ազգային նկարագրին տուաւ յաւելեալ դիմադրականութիւն եւ կորով: Եւ վերջապէս, Քրիստոնէութիւնը մեզի տուականքի հանդէկ դրական կեցուածք մը: Ո՞չ մին պատրանքը, մարտիրոսանալով իրը վկայ դրախտ փոխադրուելու, եւ ոչ ա՛յ տառապանքը համբերութեամբ կեղուս ստոյիկեան ֆիլոզոֆին, այլ, տառապանքին երապու, զայն նուանելու, զգեստներու ուժականութիւնը, տառապանքին ընդմէշէն հասնելու համար իմբնահրագործումը: Հստ իս, այս է Քրիստոնէութեան խկական ոգին, որ խարիսխն է արդի Արեւմտեան հաղաքրութեան, բէեւ, ան այօր, պարզուած է այդ ոգիին բարոյական արժէմենութէ:

Դրական այս ոգիով գոտեպանդուած եւ զօրացած հայ ժողովուրդը դիմաւորեց Սասանեան Պարսկաստանի իր հոգիին ուղղուած հարուածը: 451ին կորսնցուցած էինք մեր քաջաւորութիւնը ու մեր պապեանական հողը բաժնուած էր Պարսկաստանի եւ Բիւզանդիոնի միջեւ: Զէզոնացուած, մեկուսացուած եւ բաժն

բաժան եղած էին մեր իշխանութիւնները։ Մեր ազգային քանակը եւ այրումին կը կոտորակուէին ծառայելով Սասանեան գահին։ Հստ էութեան, Տիգրոնի շարժառինները քաղաքական էին կրօնական ըլլալէ առաջ։ Զովելու համար հայ ժողովուրդը եւ իրացնելու մեր հայրենիքը։ Անհրաժեշտ էր նախ կազմալուծել հայ եկեղեցին եւ փշրել հայուն հաւատքը։

Կանգուն կը մնար միայն մեր հաւատքին Միջնարերդ։ Հայ Եկեղեցին որ փրկարար դեր մը կատարեց այս ճգնաժամին, որպէս րոլոր հայ սրտերը իրարու կապող, զանոնի միանոլի կամքի վերածող ոյժը։ Եւ Աւարայրը եղաւ այս ժողովուրդին մատուցած գերազոյն կենդանի պատարագը եւ կրակէ մկրտութիւնը հայ Ազգային Եկեղեցին, որոն զաւակները, ամէն իսաւէ եւ տարիքէ, սուրբ հաղորդութեամբ վահանուած եւ հաւատքով ու հայրենասիրութեամբ հոգեզինուած՝ աներկիւլ գրոհ տուին մահուան դէմ եւ կեանէն։ կեանէն անցան։ Մահը, անոնց համար եղաւ այն դուրը ուրկէ անոնն անմահութեան անցան։

Երէ եղան Վասակներ, որոնք գործնապաշտ մտայնութեամբ քաղաքական եւ դիւնագիտական հաշիներէ եւ Ըկատումներէ մղուած նախընտրեցին գաղափարականը զոհել նիւրականին, ոգեկանը՝ ֆիզիքականին, չպակսցան Վարդաններ եւ Ղետններ որոնց համար անկարելի էր առանց Խուալի եւ սրութեան ապրիլ, եւ անոնն յօժարարար իրենց կեանը նուիրեցին Հայրենիքի փրկութեան եւ իրենց Սուրբ հաւատքին պահպանման համար։ Ոչ մէկ ատեն մեզի պակսած է խոհականութիւնը՝ վտանգներէ խուսափելու, մեր Հայկ նահապեսի օրերէն սկսեալ։ Սակայն ժողովուրդ մը, որիասական պահու մը իր գոյութեան

սպառնացող վտանգը կը զգայ եւ կ'ապրի, չի խորհրդածեր եւ չի վերլուծեր։ Իր ինքնապաշտպանութեան նիգերը կը քելադրութին իր գոյատեւելու հիմնական բնագդէն։

**ՀՅԴԻ ՀԱՆՈՒՐ** ազգերու պատմութեան մէջ, բացառիկ է Վարդանանցի աժքին նման երեւոյք մը ուր ժողովուրդ մը իր սրտովը եւ մտնով փարի ֆիզիքական պարտութեան մը եւ իր հաւատքին հրայրով ու անպարտելի կամքով եւ անհատնում զոհարեցումով սրբագրոծ ֆիզիքական պարտութիւնը եւ զայն վերածէ հոգեկան յադքանակի եւ գեղեցկութեան։ Վարդանանց, Աւարայրի դիւցազնամարտով շրջեցին մեր ազգին ապագայ կեանէնին հունը, զայն ազատագրելով՝ բաղաբակրապէս փլուզումի ենթակայ Արեւելի ազգեցութենէն եւ անոր տալով քրիստոնէական գաղափարականով լուսաւոր՝ Արեւմտեան բաղաբակրութեան յառաջահայեաց գգուումը։ Մեր բաղաբական իշխանութեան անհետացումէն վերջ, մեր անտէրնցութեան տարիներուն, մեր Մայր Եկեղեցին գործեց որպէս մշտարքուն պահապանը մեր ժողովուրդին ոգեկան ու իմացական արժէներուն։

Աւարայրէն 1550 տարի ետք, այս նիւրապաշտ, ապարարոյ եւ անթոիչք դարուն մէջն անգամ, Վարդանանց եւ Ղետննեան տակաւին կ'առիննեն եւ կը յուզեն մեզ իրենց հաւատքին գորութեամբ, հայրենասիրութեամբ, բազութեամբ եւ անձնուրացութեամբ։ Տասնեւիննգ գարերէ ի վեր Վարդանանց Պատերազմը կը շարունակուի, առաւել կամ նուազ ուժնութեամբ, մեր ազգային կեանէնի բաղաբական, ընկերային, կրօնական եւ մշակութային նակատներուն վրայ։ Հայաստանի մէջ Քրիստոնէութեան Պետական կրօն հոչակման 1700

ամենակին, այսօր, ամէն ժամանակի աւելի կը զգանք հրամայական պահանջը եւ կարիքը՝ նոր Սպարապետ Վարդաններու եւ Ղետնդ Երէցներու, որոնք առաջնորդեն մեզ, «Վասն հաւատոյ եւ հայրեննեաց», մարտահրատերով՝ հաւատարիմ մնալու

համար մեր ծեղին ոգիին, գաղափարական են եւ սրբութիւններուն, որոնց համար, անոնք, գիտակցորէն նահատակութեամ:

Թաւերժական փառք եւ պատիւ Աւարայրի դիւցազներու անարատ յշշատակին:

#### ԿԱՐՊԻՍ ԵՍԱՅԵԱՆ

### ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՓԱՌԱԽՈՐՈՒՄԸԸ

**Այսօր՝** հայրենիքի եւ Սփիւրքի ամբողջ տարածիքն՝ Մայր Եկեղեցին՝ հանդիսաւորապէս կը տօնէ՝ յանձին Ղետնդ Երէցի Քահանայական կոչումին սրբութիւնը:

**ԱՅՆ՝** ինրապէս հասկցաւ ու հասկցուց իր ժողովուրիքին՝ նոր կրօնին աստուածային նշանառութիւննեներու եւ Քրիստոսի Աւետարանի սիրոյն յանձն առնուած կամաւոր նահատակութեան ազգային ու երկնային արժէքը:

Տասներինգ դարերու ընթացքին, Ղետնդ Երէցի անուան յիշատակութեամբ՝ Հայաստաննայց Եկեղեցին կը փառաւորէ ժահանայութիւնը: Եւ անոր ժախակորով կեանին նուիրագործումնով, կը պատճառէ մերօրեայ ժահանաներուն, թէ ժահանայութիւնը իր խորագոյն նշանակութեամբ եւ իր կոչումին շնորհով, աստուածային է:

**Այս տունը,** ժահանայութեան փառաւորումով, նառագայրում կու տայ եղովուական ծառայութեան կոչուած եղուորականնեներուս, թէ ի՞նչպէս, մենք ալ՝ պարտականութեան պատնշէին շրայ կրնանք հերոսավայել պայքարի ու անմահանալ, յանուն աստուածային նշանառութիւններուն:

Հայ Եկեղեցին՝ յանձին Ղետնդ Երէցի մշտնենաւորեց ժահանայութեան տիպարը, այն նպատակով՝ որ այդ երկնաշնորհ կոչումին արժանի ժահանան,

ըլլայ իր ժամանակի նոր Ղետնդ Երէց մը, անոր օրիմակելի ու մտատիպար վարով:

Քրիստոնեական բարեմանութիւններով լուսաւորուած ժահանայի մը անարատ հոգին, պէտք է ներգայ, թէ ժահանայագործութիւնը՝ իր համեստութեան եւ պարզութեան մէջ, իր կոչումին եւ ուխտին փառաւորումն է:

Հոգեւոր պատշօնեան, բարոյական եւ նրական ինչ դժնդակ ու ապերախտ պայմաններու մէջ ալ գտնուի, ինչպիսի անսպասելի նեղութիւններ ալ սպառնան փորութեան նշերակելու իր առաջնութիւնները, պարտաւոր է իր հաւատքին ամրոցը անառիկ ու ամրանիստ պահել: Եւ իր հաւատարմութիւնը, այդ դժուար պարագաներուն՝ զոհողութեան բարձրագոյն չափերու վրայ ցոլացնէ հաւատացեալ հօտին:

Այն տաղանդը, որ կը տրուի իրեն Տիրոց ամենասուրը ձեռուով՝ պէտք է աշխատի բազմապատկել ու շահեցնել ու ոչ թէ հողին ներթև ամուզ ու անպոտող պահել:

Հայ Եկեղեցւոյ նշանաւոր հոգեւորականները իրենց՝ եղօր իմացականութեան մնայուն ստեղծագործութիւններով՝ պէտք է իր գիտակցութեան մէջ եղորիզոնական տարածեն քացայտուին, որպէս զի ինքն ալ, իր